

ծերպերէն սուլիլու ժամանակ՝ ահռելի ձայներ կը հանէր. իւրաքանչիւր ոք իր շրջազդեստին մէջ կը պլուէր : Երկու բարեկամը ալ արագ արագ կը քաւէին . բայց թէուդոր.ճիշդ այս վայրկենիս քիչ մը երկիւզիւ աշքերը վեր վերցուց և սկսաւ երկաթէ խաչը դիտել, որոյ մոտածութիւնը չէր կրնար մտքէն հեռացընել:

Մինչդեռ կը մոնէին Ս. Յովհաննու փողոցը մրիգին ամենայն բոնութեամբ շնչեց, կարծես թէ երկիրը դզրդաց, և յանկարծ զանգակատան երկըթէ խաչն որ արդէն շատ մաշած էր՝ բաժնուեցաւ իր խարսիէն և երկու դողերուն վրայ ինկաւ. թէուդոր երկու մաս բաժնուեցաւ՝ այս խօսքերս ըսելով՝ «իրաւունք ունէր», և մեռաւ:

Միմէն սասափիկ վիրաւորեալ էր, բայց գեռ կ'ապրէր. Նկեղեցիէն երկու քահանայ վազեցին խսկոյն: Միմէն քահանայից և բազմութեան առջև հոռ տովական այն յանցանքը, որոյ պիտի մաս բաժնուեցաւ այն յանցանքը, որոյ պա-

տիմը Մարգարիտա պիտի կրէր: Հայն տախտակի մը վրայ զրին թէ զՍիմէնն և թէ իր ընկերոջ զիակը, և Սէն-Պատոն տարին: Սիմէնն դարձեալ խոսափանեցաւ իր յանցանքն և աւանդեց հոգին:

Թէուդորի վրայ երկու հազար ֆիօրին գտան. գողերուն մարմինը՝ դադաղի մէջ դրին, և Յօդգէկէմի ժողովրդապետըն վազեց բանտը դնաց՝ որպէս զի աղատէ զՄարգարիտա:

Երբ Բաղդասար այս ամէն հանգիւ պածն իմացաւ, մաղերը փետեց և հեռացաւ այն երկին, Մարգարիտայի տարեկան թոշակ երկու հազար ֆիօրին թողրզվ: Մարգարիտա ալ շատ շապրեցաւ և քանի մը տարի վերը վախճանեցաւ:

Կանտի այն փողոցն՝ ուռ կատարուեցաւ Մարգարիտայի մարգարէութիւնն գեռ մինչև ցայսօր Փոդոց խաչին կը կոչաւ:

ՅԻՄԱՐՄԲՈՅՏ ՏՕՔԹԼՈՐԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ

ՎԵՐ ԹԱՐԴՄԱՆԵԱԼ Ի ԳԱՂԼԱԿԱԿԱՆ

Ի Տ. Յ Ո Վ Հ Ա Ն Է Ս Վ Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ Տ Հ Ե Մ Խ Ս Կ Ա Զ Ե Ա Ն

Ա.

ՄԵՌԵԼԱԹԱՂ ԽԵՆԴԻՆ

— Թէպէտ և հակառակը կը հաստատես ինձի, Պարոն Ցօքթէօր, բայց ես շեմ կարծեր որ շատ յաջող արդինք յառաջ պիտի գայ այս զիջողութենէն — զրուցեցի, լրութեամբ մտիկը նելն վերջը իւր պատճառաբանութիւնները:

— Նոյն իսկ այս զիշեր, պատասխանեց ինքը քաղցրութեամբ մը, անոնց հետ մէկանել կերակուրի պիտի նատիս,

Կ գործնականապէս պիտի ցուցընեմ քեզի՞ որ ես բնաւ վախճալու բան մը շոնիմ անոնցմէ. անօգուտ է այս զըժքարդներուն հետ խստութեամբ վարուիլը, Հաճեիլ է ինձի տեսնալը անոնց առ խունեցած յարգանքն ու պատահանքը. ես բնաւ բան մը անոնց չեմ զլանար, և երբեք անոնց քմաց հակառակ շեմ գործեր. արձակ համարձակի իմ տանս մէջ կը շրջադային, և ոմանք ես միշտ կ'ընկերանան ինձի հետ դաշտերուն մէջ ժուռ եկած ատենս: Ես կ'ուզեմ փորձ մը փորձել՝ թէ արդեպ ազատ օդը անոնց առողջութեանը նըպաստաւոր կընայ մի ըլլալ:

— ի՞նչ որ ալ ըլլայ՝ կը ծանուցանեմ
քեզի, Պալոն Տօքթէօր, որ ես մինակ
պիտի ուտեմ կերակուրս։ Վեց խեն-
դերու ընկերութիւնը զիս բնաւ ապա-
հով չըներ. և վաղն առտու կանուխ
պէտք է ելլամ իմ ճամքորդութիւնս շա-
րունակելու համար։ Կը տեսնան ինչ-
պէս ամպերը վրայէ վրայ կը դիզուին։
անտարակոյս մրրիկը երկայն ժամեր
չպիտի քնացընէ զիս։

Սակայն բարեմիտ Տգրթէօրը այնչոփ
թախանձեց և այնքան տպահովութիւն
տուաւ ինծի՝ որ վերջապէս հարկադրե-
ցայ ընդունելու իւր հրաւերը, բայց
միշտ սիրատ ահուգողի մէջ ճփալով:

ժամանակը հասածին պէտք մտանք
գեղցիկ սեղանատուն մը. մէջ տեղը
դրուած էր սեղանը ամենայն պարզու-
թեամբ. չորս կողմը հանգարտարար
կը խօսակցէին վերոյիշեալ վեց խեն-
գերը: Երբոր ներս մտանք՝ անոնք ուղը-
ելան ամենակատարեալ քաղաքավո-
րութեամբ, և այնպէս մը մեզի մասու-
յին իրենց աթոռները մէկը քան զմիւն
աւելի թախանձանք՝ որ մենք պատ-
շաճ սեպեցինք մեր գլուխը անհաճոյ
գէպք մը հասած՝ գոհ բներու զիրենք:

Այս սիրուն ընդունելութիւնը ինձի
բնաւ հաճելի չեղաւ, և կը փափռքէի
սեղանը թողուլ և հեռանալ. բայց բա-
նը բանէն անցեր էր, և հարկ էր ալ
այնուհետև գիխրնուս ճարր մտմտայ:

Առաջին կերպարը բերին և բաժնեցին ամենահանդարտ լուսթեամբ այնպէս որ իմ վախս կամաց կամաց փարասիլ սկսու, և կրցայ զննել մտադրութեամբ իմ այլանդակ ընկերներուս կերպարանքը. իրենց աշուլներուն փայտունութիւնը և նայուած թին անորոշեղանակը կրնար նշանակել թէ գինու վութիւն և թէ յիմարութիւն :

— կը տեսնամ, ըստ ինձի Տգթէօրը, որ հրամանիք այս պարոններուն ընկերակցոթեանը կը վարժուիս: Եւ դառնալով գէպ ՚ի խննջերն ինչ ո՞ր ուղեք կուտամ ծեզի, ըստ, եթէ մըտքէս անդամը գիտնալու ըլլար:

— Դաւն կը մասձես, զրուցեց Խեն.

ՊԵՐՈՒՆ ԱՅԿՐ՝ սիրալիր և կարեկից ձայնով մը, որ դուն մեղի պէս մոլեգնութիւն չունիս:

— Դուն ամէն բանի վրայ կը մտածես, կրկնեցին մէկէն միւս ամէնքը:

— ինաւ բան մ'ալ մալքէդ չես ան-
ցըներ, ըստ ուրիշ մը :

— Այս... ոչ... այս և ոչ... պոռացին ամէնքը մէկտեղ սարսափելի աղաղակով մը:

Տարթէօրը ուզեց լոռվթին պատուի,
բել անոնց՝ իւր գանակովը գաւաթու

Հնեցընելով փոքրիկ դանգակի մը հընչ
ման նմանցընելու պէս . ամէնքն ալ
նոյնաէս ընել սկսան, և զիս ալ հը-
րաւիրեցին զաւաթս հնէցընելու . ուս-
տի հնազանգելու ստիպուեցայ՝ ինծի
զրաւելու համար վստահութիւննին :
Այն ատեն խենդերէն մէկը այս քա-
ղաքավար խօսքը գրուցեղ ինծի :

— Տեարք իմ՝ մենք հոս ընտանիք մը
կը կազմենք. օտարականը մեր ընկեր-
ներէն մին է;

Յիմարաբոյժ Տօքթէօրը պայթելու
չափ կը ծիծաղէր։ Երբ այս թշուառ-
ները իրենց զուարճախօսութեան ան-
մեղ փափաքը լեցուցին և լուսթիւնը
կամաց կամաց տիրել սկսաւ, այն ա-
տեն իմ բարեկամն իւր չորս կողմը նա-
յերով բասաւ։

— Տեսարք իմ, ես կը մտածէի թէ
պէտք է տօնախմբել մեր հիւրին առա,
յիկայցութիւնը, իւրաքանչիւր որ ձեզ-
մէ իր պատմութիւնը պատմելով. և ո-
րովչետեւ այս պատմովեանց ամէնքն
ալ անսովոր բաներ են՝ հաճոյական կեր-
պով իրեն անցընել պիտի տան անշուշտ
գիշերուան ժամանակը, մինչեւ որ ննջե-
րու ատենի հասնի :

— Ես պիտի սկսիմ նախ և առաջ,
պոռաց իմ աջակողմեան սեղանակից
խենդու:

— Ծառ լու, պատասխանեց Տօք-
թէօրը, և յետոյ ամէնքնիդ ալ կարգ-
ըստ կարգի պիտի պատմէք ձեր պատ-
մութիւնը:

— Դիտեցէք, աւելցուց ինձի Տօք-
թէօրը, որ այն մարդը որ հիմայ իւր

պատմութիւնը մեզի պիտի պատմէ՛ իւր երկրին մէջ մեռելաժաղի պատուաւոր պաշտօնը կը վարէր. գիշեր մը զինքը մարած գտան գերեզմանի փոսի մը քո վր, և այն ժամանակէն՝ի վեր է որ իմ խնամոց դիմելու հարկադրիցաւ:

— Այս, Պարոն Տօքթէօր, բնաւ չեմ կրնար մոռնալ այն դիշերուան եղածը, պատախանեց սաստկապէս ինձի մօտ նստողը, ինձի ինկած էր զերեզմաննոցին մէջ պառաւ կնկան մը մարմնոցն քով հսկելու պաշտօնը. ուստի նստայ իւր քովը, և հոն եղած մոմերէն վառեցի ծխաքարչս, ծուխը լմնցաւ. ալ ուրիշ զբաղնունք չունենալով սկսայ մեռելին զէմքը զննելու. եթէ ուրիշ զիսկ մ'եղած ըլլար՝ ես անոր առնեց դիւրաւ քնացած կ'ըլլայի. բայց այս մեռելին երկու կողմէն ցցուած այտերուն մէջ տեղ սրածն քիթ մը կը անկուէր, ծայրը գէպ 'ի տանիքը երկընցած. կ'երդնում որ թէպէտ ամբողջ կերպարանը անշարժ էր, սակայն այս իր քիթը անզգալի շարժում մը ունէր՝ նման խոսին շարժմանը երբ կ'ածի և կը մեծնայ: Ես շատ լաւ կը հասկընայի՝ որ այս ամենայն երեւակայական բան մ'էր և կամ կերակրոց զոգւոց արգասիքը. բայց տեսակ մը զարհուրանի կը տիրէր վրաս, և իմ բանականութիւնս շատ հաստատ չէր: Այս անհաճոյ տեսիլը աշքիս առջևէն հեռացընելու համար՝ կոնակս դէպ 'ի մեռելին դարձուցի, սակայն մէկէն իմացայ գործած սիստ լանքս, որովհետեւ եթէ քիթը չէի տեսնաթը բայց անոր շուքը կը նշարէի, և հոն նաև իւր զազրալի ձեւն կ'երնար. տեղս փոխեցի՝ այլ 'ի զուր. մոմերը չորս կողմի պատերուն վրայ կը ցուցընէին այն ատելի շուքը, որ ամէն զիաց զիս կը պաշարէր. այս զարհուրելի տեսարանին առջել՝ սարսափէս ակռաներս իրարու զարնուելու սկսան: Ուստի իմ այս վախիս վերջ մը տալու. և ամէն տեսակ պատճառ մէջտեղէն վերցըներ լու համար՝ մնդիս մէջ որոշեցի զին խորոշունկին փոսի մը մէջ նետելու. առի մարմինը և հոն նետեցի. գեռ նոր փորուած

հողին վրայ ինկած ատենը՝ մեռելին փափուկ մսերը բնաւ. ձայն չհանեցին. յետոց լոյնկեկ թի մը ձեռքս առնելով սկսայ հողով փոսը լեցընելու. մինչեւ որ ծածկուեցաւ մեռելին կուրծքը, յետոյնան ոտութիւները, զըսկիը, ամէն կողմը... բաց ի.թթէն. փուծ տեղը կ'աշխատէի նետելու անոր վրայ ձեռքիս տակը եղած ամբողջ հողը. բայց այն՝ բոլոր իմ ճգանց դէմ կը կենար. ամէն անգամ որ թիով հող կը լեցնելու կը լայնար և կ'ածէր. փոսը լեցուեցաւ և բըլը բակ մը կազմուեցաւ. բայց անոր գագաթան վրայ կ'երկրնար միշտ սրածեւ քթին ծայրը, ինչպէս հողմացցոց մը աշտարակի մը բարձրաւանդակին վրայ. հողը լմննալով իմ միջոցներս ալ հատան. այն ատեն գանակը ձեռքս առի... բայց ամենապատշաճ խորհրդածութիւն մը ինձի կանկ առնել տըւաւ. եթէ այն քիթը կտրէի՝ մէկին տեղ երկու քիթ պիտի ըլլար. ուստի հողաբրուրին վրայ ելայ և ինքինքս քթին վրայ նետեցի՝ զայն նզմելու և հողին տակ խոթելու համար. իմ անխոհեմութիւնն ծանրի ծաստա ինձի, որովհետեւ քարի պէս կարծր էր այն, և կը շարունակէր վեր բարձրանալու և զիս ալ մէկտեղ վերցընելու. երբ ուղեցի վարիչնալ աեսայ որ արտաքոյ կարգի բարձր զերքի մը վրայ կը զըտնուէի. այսպէս քանի մը վայրկեան ալ անցաւ, մէկ մ'ալ յանկամծ փոթորիկ մը ելլարով՝ զիս հողին վրայ ձեռք առանց զգայութեան. երբ ինքիրենս եկայ խենզեցեր էի, անշուշտ այս հարուածին պատճառաւ: — Այս, պարոն Տօքթէօր, խենդէ էի քեզի պէս և բոլոր այս բարեկամաց պէս, սրոնք բնաւ անտեղի չեն սեպեր զայն խորոշեցի զին խորոշունկին փոսի մը մէջ նետելու:

— Այս... այս... կը կնեցին հետրդհետէ կարգաւ այլ և այլ ձայներ, մինչեւ որ բազմականներուն մէկուն խելքին վշեց բացասական կերպով պատճառանելու:

— Աչ... ոչ... բնաւ երբեք... բնաւ երբեք... կը կնեց ամբողջ ակումբը,

այլ և այլ այլանդակ շարժումներ և
ձեւեր ընելով:

Բ.

ՍԵԽԱՄՈԼ ԽԵՆԴՆ

— իմ պատմութիւնս սկսելքս առաջ
(ըստ բաւական տարւօք և խոշոր
փորով պարոն մը), կ'ուզեմ գիտեալ՝
թէ արդեօք դուք ալ այն մոլորելոց
դասէն էք, որոնք կը կարծեն թէ բոյ-
սելը հոգի չունին:

Տղթէօրը իմ կողմանէս մէկէն պա-
տասխանեց, վախճալով որ չըլայ թէ
թեթեւամութիւն մը գործեմ:

— Ստորդիւ, ըստւ, մենք այս օգտա-
կար նիւթին վրայ այսօր խօսակցե-
ցանք, և իմ բարեկամս բնաւ չի տարա-
կուսի՞ որ դուն զգայուն և կենդանի
էտկ մ'ըլլաս:

— Ենորհակալ եմ, հազար անդամ շը-
նորհակալ եմ, կրկնեց խեղճ մարդդքո-
րովանօք իմ երեսս նայելով: — Այն աւ-
տեն գուք պիտոր հասկընաք իմ ցաւոցա
անշափութիւնը: Օր մը, իրիկուան դէմ
էր, մէկէն ՚ի մէկ մրդիկ մը փրթաւ.
ահագին մեծութեամբ քարեր գայտե-
րուն վրայ կ'իյնային և կը փնացընէին
հոն գտնուած բոլոր տունկերը: Ինչպի-
սի ջարդ չգործեցին քարերը սեխե-
րուն՝ իմ նախնեացս վրայ: Այն օրը
սգոյ և արհաւրաց օր մը եղաւ բոլոր
իմ ցեղին համար. իմ ծնողներս կը
կոթնցընէին իրենց ծանր մարմինները
հողին վրայ. արդէն քաղցրահամ և ա-
նուշակ էին. իրենց ընտանեաց անդամն
երէն ումանք գեռ երիտասարդ ըլլա-
լով անմեղ կերպով ճիւղերէն կախուած
էին. ասսնք երկնահոս քարերէն վի-
րաւորուելով գետին ինկան կամ վա-
սուեցան. քանի մը սերմեր ջուրերէն
տարուելով վարդենւոյ մը խոռոչին
մէջ ապաւինեցան. զուրածնալի գար-
նան ժամանակ մը ես 'ի լցոս եկայ ա-
նոր տերեւններուն հովանեաց ներքեւ.
չեմ կրնար չիշել առանց հաճութեան
իմ գոյութիւնս այն երջանիկ ատենը.

Երկինքը զիս կը ցողէր, ամենաբաղդր
գեփիւռներ իմ որորանս կը ճօնէին, և
թոշունք կու գային ինծի ընկերակից
ըլլալու: Օր մը, բարեկաղդաբար դեռ
հատունցած չէի, շատ մը շարադէմ
մարդիկ ինծի մօտեցան դանակներով
զինեալ, և առանց իմ երիտասարդու-
թեանս նայելու՝ անվայել կերպով մը
մեղիարար զիս չշշափեցին:

Գեռ կանանչ է՛ ըստ անոնցմէ մէկը,
անարդանօք կոնակը ինծի դարձնենե-
րով:

Իրաւցընէ զեռ տերեւները մինչեւ
կեղեխս հասած չէին: — Սակայն աւա-
զակներն իրենց սեխսասպան զէնքերը
պատրաստեցին, և ես ներկայ եղայ ահ-
ռելի խնջոյքի մը. տեսայ ծնողացա մար-
մինները իրենց տունկերէն կտրուած և
գետնաթաւալ, տեսայ դանակներուն
թափանցելը անսնց աղիքներուն մէջ,
և այս հրէշներուն բերանը՝ որ հեշտու-
թեամբ կը ճաշակէին անոնց միսը: կը
կտրուէին՝ կը մաքրէին՝ չորսի կը բաժ-
նէին և կը լափլփէին զաւկըները իրենց
մարց աշքերուն առնելը. ես բնաւ կար-
դացած չեմ ազգաց պատմութեան մէջ
այսպիսի բարբարասական գործ մը.

— Ո՞հ, ինչ անուշ է, պոռաց ճիւաղ-
ներուն ամենէն ոկրամոլը՝ շրմունք-
ները ներկուած իմ ամենասիրելի եղ-
բարցու մէկուն արեամբը:

— Ո՞հ, ատիկայ գկում է, պատառ-
խանց ուրիշ մը, դժբաղդը քարի մը
վրայ զարներով և ճզմելով:

Գետինը կողապուտներով ծածկուե-
ցաւ, աւազակները իրենց տիորժակը
յագեցնելին ետքը՝ ոսք ելան. բայց
հեռանալին տուած նորէն եկան զիս
զննելու, ես կը դողդղացի՝ իրբէ թէ
հիւսիսային քամին վիելու ըլլար:

— Գոնէ, գոնէ եօթը օր մը կ'ուզէ
տար հատուննալուն, դոչեց անոնցմէ
մէկը:

— Մին կարծեր. երկու օրէն առաջ
կրնանք կտրել և ճաշակել զայն, պա-
տասխաննեց ուրիշ մը:

— Ասիկայ ընտիր սեխ մը պիտի ըլ-
լայ, յաւել առաջնին:

— Վայանսի սեխերուն տեսակէն անշուշտ, կրկնեց երկրորդը.

Եւ այսպէս մէջերնին չարագուշակ խօսակցութիւննին շարունակելով՝ հեռացան գնացին :

Այս օրունէ ՚ի վեր է որ ես թափառական կը ըրջիմ աշխարհքիս երեաը, մարդկանց ուրամղութենէն փախչելով, և ազատութիւն ինդրեւլ սեխերուն համար:

— Ես քեզ անոնցմէ մին չէի կարծեր, ըստի խենդին, երբ իւր պատմեթիւնը լմցուց :

Խենդը մատոյց ինծի իւր դանակը, և իր փորը մատնանիշ ցուցընելով՝ վեհափառութեամբ մը դոյց .

— Իմէ ամենափոքը կասկած մ'ունիս ճզքէ զիս :

Գ.

Զ Ղ Զ Ա Ց Ե Ա Լ Բ Ժ Ի Շ Կ Ն

Խօսելու կարգն եկաւ պարսնի մը՝ որ շատ մտմառքի մէջ ինկած էր. և երբոր տեսաւ որ կարզը իրենն է՝ ծանըը կերպով մը ըստ ինծի:

— Պարոն, ես զղջացած քժիչկ մի եմ. իմ պատմութեանս մէջ նշանաւոր քան մը չկայ. ես միշտ գործածած եմ գլքերուն մէջ նրանակուած դեղերը, և ցաւօք սրտի կը զրուցեմ որ իմ գար մանած հիւանդներուս լաւագոյններն իսկ մեռած են: Աստուած վկայ է՝ որ ես անոնց վրայ բնաւ նորանոր գեղերու փորձեր ըրած չեմ, և ոչ իսկ անոնց անվասաւզոյն զեղահատ մը մատակարարած եմ: Ես մի միայն պաշտօնական ոճոյն հետեւած եմ, առանց բնաւ հեռանալու և ոչ մազի մը չափ դասագրոց սորվեցուցած եղանակէն: Բայց տեսնալով որ այնչափ անմեղ մարդիկ իմ ձեռքովս մահուան զոհ կ'իյնային, սկսայ տարակուսիլ թէ արդեզք բժշկական և վիրաբուժական առարին մը առած էի ես: Ուստի քաջ կը հասկընաք, Պարոն, թէ իմ պարտքս եր հատուցում մը ընել իմ դարմանած

հիւանդներութ՝ որոնց մահուանը պատճառ կ'ըլլայի, ինչպէս նաև անոնց ընտանեացը՝ որոնք ՚ի սուդ համակեալ էին, ևս և բոլոր մարդկային ազգին, որոյ թիւն այնչափ պակասեցուցի: Խըղճմաններին խայթերէն ճնշեալ՝ դիշեր ցրեկ կը կարգամ, ոչ թէ դրքերու մէջ այլ մարդկային մարմնոյն կազմութեան մէջ, իմ խոնմանքը հանգարտեցընելու միջոցները: — Երբ իմ վերջին գարմանած հիւանդիս հողին վշելու վրայ էր՝ քիչ մը առաջ ապահովութիւն տուած էի իւր ընտանեացը թէ պիտի առողջանար. հազիւ թէ սրահին մէկ անկիւնը քաշուեցայ՝ և ահա հիւանդը մերպւ: Այս անակնկալ գէպքէն զարհուրած՝ գուազ զոյցեցի և պատուհանէն փախայ՝ գիտակն հետո տանելով, և միտքս ալ գրած ըլլարով յարութիւն տալու մեռելին: Բժշկութեան մատեան ները բնաւ քան մը չէին դրած այս արհեստին վրայ, և ես չէի գիտեր թէ ինչ կերպով սկսելու էր այս գործողութիւնս: Սակայն չունեի ես այն հըպարտ յանդգնութիւնը՝ մեռեալը իւր ընտանեացը վերադարձնելու ողջ և առողջ. ես զոհ պիտի ըլլայի՝ եմթէ կարենայի մեռելը իւր տունը տանելու մի և նյոյ վիճակին մէջ ինչպէս որ էր հիւանդութեան ատենը, երբ թոքացաւէն կը պառկէր: Չեմ գիտեր՝ թէ որչափ ժամանակ այս մուածութեանց մէջ ընկըզմած կեցայ. շատ անգամ ուզեցի մեռելին մարմնոյն մէջէն գուրս հանելու իրեն տուած բոլոր զեղերս: մատեցի նաև զիւթեթիւններ ընկերու, կախարդական ձեւեր գործածելու, և տեսակ տեսակ հմայսաթիւններ բանեցընելու: Բնաւ ասոնց մէկն ալ չյաղողեցաւ: Խոկ թժշկական գրութիւնները ինծի երբեք դաղափար մը չմասակարարեցին այս մասին: Ես կը կարծեմ որ շատ մը օրեր մեռելին գիտին առջեւը այսպէս անցուցի, որովհետեւ երկար միջոցներ անիկայ աչքիս առջեւէն աներեւոյթ կ'ըլլար՝ անշուշտ զիշերուան ժամանակը: Վերջապէս կարծեցի՝ որ բնութիւնը լուծած էր այս կենաց խըն-

դիրը, որավիճետև տեսակ մը շարժում գիտեցի դիմակին վրայ: Այլոցը մէտեամբ մը... կտաւները մէկդի ըրի, և տեսայ որ զանիկայ շարժողները որդերն էին:

Խենդը հսո քանի մը վայրկեան լուս կեցաւ՝ իւր խորհրդածութեանց մէջ ընկլմեալ:

— իսկ յետոյ այս խնդիրը չըրւծեցիր մի, հարցուցի իրեն հետաքրքրութեամբ մը:

Այս, Պարոն, պատասխանեց վշտացալ բժիշկը. բայց առաջուց ինձի ողջ առողջ մարդիկ կը յանձնէին բժիշկելու համար, իսկ հիմայ և ոչ դիմակ մը ձեռքըս կու տան:

— Ի՞նչ պիտի ընէիր՝ եթէ քեզի մեռել մը յանձնէին:

— Պիտի թողուի՛ որ բնութիւնը ներգործէ, պատասխանեց խենդը:

— Այս ատենը մարմինը պիտի լուծուէր:

— Այս բանս չայլսցէր իմ ընելիք դարմանս:

— Բայց դիմակը անմարմին կմախք մը պիտի դառնար:

— Դարձեալ ես պիտի շարունակէի թողու որ բնութիւնը գործէ իւր աղդեցութեամբը:

— Ուկրները փոշի պիտի գառնային:

— Իրաւունք ունիս մեծապէս, Պարոն, և հովս ալ այն աճիւնները ցիր ու ցան պիտի ընէր. տարիներ և դարեր պիտի անցնէին՝ մինչեւ որ վերջապէս դայ հասնի մարմնոց յարութեան օրը, որն որ մի միայն կրնայ լուծել այս մեծ խնդիրը: Ես արդէն իսկ զրուցեցի՝ որ զիշացած բժիշկ մի եմ, և աղէկ չը զրուցեցի. սակայն հիմայ ես յարութիւն տալու պաշտօնը կը վարեմ, որն որ առանց ուրիշ ապացուցի՝ կը ցուցանէ թէ ես բժիշկ չեմ:

Դ

ԱՍՏՂԱՆԿԱՐ ԽԵՆԴՆ

— Ահա այն որ հիմայ խօսել պիտի ըստ կը մի տաղանդաւոր արհեստագործ մ'է

— ըստ ինձի Տօքթէօրը՝ ցուցընելով ինձի խենդ մը, որուն մազերը խոպուազարդ էին և աշուըներն ալ միւս ըներներուն աշուըներէն աւելի մոլար:

— Կրնամմ արդեօք գիտնալ՝ թէ ինչ արհեստի մէջ կը գերազանցէ Պարոնը, պատասխանեցի՝ զլուխս խոնարհեցը նելով այս մենամնլին առջև:

— Ես աստղներուն կարիչ եմ, ըստ խենդը ուժգնութեամբ մը:

— Չէ՛ դիտե՛՛ որ նկարչութեան արհեստին մէջ այսպիսի ճիւղ մը եղած ըլլար:

— Ես գեղեցկին հորիզոնները ընդլայնեցի նոր տեսակ զրութիւն մ'ըստերդելով. ինչ որ դիտակը կը պարզէ և կը յայտնէ՝ ես զայն կտաւին վրայ կը նկարեմ. ես ամէն մնորդակաց և նոյն իսկ լուսնոյ խաւարման պատկերը ստուերագրած եմ, որով տեսնողը կատարեալ աստեղաբաշխութեան գասմը առած կ'ըլլայ: Իմ նպատակս է՝ ուսուցանել զուարճացընելով, և իմ նըկարներս եթերին գաղտնիքները յայտ յանդիման կը բացայայտեն. Երկնից միդամածը և գիսաւոր ասազը, խոնարհ արբանեակը, լուսաւոր շրջանաւ կը և ամենաղժուարիմաց համաստեղութիւնը իմ՝ պատկերացս մէջ յանդուզն յօրինուած մ'ունին. փոխանակ պատերազմաց՝ ես մնորդակաց ընդհարումը կը նկարեմ, ինչպէս նաև աստղուներուն մէկ մէկու հանդիպումը և արեգական շրջումները: Իմ՝ զիխաւոր գործըս է արև մը՝ որ շքեղ կերպով իւր վրայ կը թաւալի. բնաւ տեսած չեմ ասկից աւելի պայծառ պատկեր մը և կամ աւելի արհեստական շնորհալի յօրինուած մը, վերջապէս ասկից աւելի գեղեցիկ և կրթիչ նկար մը: Իմ հաստատած դպրոցս յինքեան կը բովանդակէ միանգամայն թէ ճշմարտութիւնը թէ յանդգնութիւնը, թէ ցնողքը և թէ գիտութիւնը. ես մի և նոյն ժամանակ եմ վէլապէղ և ֆլամմարիօն, կօյես և Քօբէրնիք:

Զարմացմամբ մտիկ կ'ընէի այս նորահնար արհեստագործին զրուցածնե-

լը: — Խենդը շարունակեց այսպէս.

— Աստեղաբաշխական նկարը նիւթին գեղեցկութեան հետ կը միաւորէ նաև չոր և գժուռարին զիտութեան մը ուսումը: Մի միայն զդայարանաց վրայ տպարութիւն ընկըսվ՝ բնաւ միտքը չի յոդնեցներ: Իմ նկարած պատկեր ներուս մէջ՝ աստղներն իրենց շրջանը կը կատարեն, և ամէն բան՝ իրը արար չութեան մէջ՝ իր սեփական շարժումն ունի. իմ նկարած մնջրակներուս ամէնքն ալ բնակուած են, և այն ծանր մարմնոց երկնից տարածութեան մէջ ըրած շրջանը՝ ներդաշնակ երածշոտութիւն մը լսելի կ'ընէ: Ես կ'ապացուցանեմ՝ որ գիսաւոր աստեղը ուրիշ բան չեն եթէ ոչ մնջրեալ միգամաներ. թէ երեւակն գոռող և վատ մնջրակ մըն է՝ շրջանակներով փակեալ և արբանեակներով պատեալ պաշարեալ, և թէ կրկնաստեղը աստեղաբաշխական ամուլք են:

— Կը հիանամ ձեր պքանչելի վրձին վրայ... ըսի:

— Ես մատուրներովս կը նկարեմ, պատասխանեց խենդը, խօսփս ընդհատելով:

— Անշուշտ փառաւոր դիտակ մ'ունենալու էք, կրկնեցի:

— Մի կարծէք, Պարոն, ես այս ամէն բանը տեսնելու համար աշուրներս կը խփեմ:

— Ստոյդ եղէք ուրեմն, աւելցուցի, որ կը փափաքիմ տեսնելու ձեր նկարած կտաւները:

— Բարեկամ, պատասխանեց արհետադոճն, ես իմ պատկերներս ոչ կը տափ վրայ կը նկարեմ, ոչ փայտի, ոչ պղնձի և ոչ ալ որմոց վրայ. Ես ջուրի վրայ կը նկարեմ:

Ե

ՌԱԶՄԱՄՈՒԼ ԽԵՆԴԻՆ

Ասկէ ետքը եկող խենդն արհամար. հական հայեցուածք մը նետեց իւր ընկերոջը վրայ, և նշան մ'ըրաւ ինձի՞նու

րա յիմարութիւնը յայտնելու համար. յետոյ այսպէս խօսեցաւ.

— Ես բնաւ արհետաներուն արժէք մը տուած չեմ. տղայ հասակէս 'ի վեր՝ յարատեւ բազմանք ունեցայ զինուուրութեան. իմացայ և հասկըցայ՝ որ մարդս մի միայն պատերազմելու համար աշխարհք եկած էր. ուստի ուրախութեամբ խեկըս միտքս տուի ի իմ ընկերակցացս զլուխը ջախջախնելու հանցյրին. Քիչ մը ետքը կարգուեցայ, որովհետեւ ամուսնութիւնն ալ տեսակ մը պատերազմէ: Պատերազմ հրատարակեցի ընկերութեան դէմ՝ մարդկան կային մրցմանց մէջ մարտիկաց թիւն աւելցընելու համար. մատցս հաստատ գաղափարն է՝ բոլոր մարդկային աղդը զինել. թող ուրեմն բոլոր աշխարհիս վրայ եղող մարդիկ՝ արք և կանայք՝ երկու մեծ բանակի բաժնուուին և սկսին մէկ մէկու հետ կոռուիլ Ասհարայի անապատին մէջ, և ժթ դարւուս արժանի պատերազմը մ'ընեն:

— Բայց այսպիսի տիտանական պատերազմէ մը յառաջ եկած սարսափելի կոտորածը զքեզ չի զարհութեցըներ արդեօք, ըսի:

— Իսկ այս մրցման չքեղութեանը ըսելիք կայ, պատասխանեց խենդը. միթէ ահագին բազմութեամբ ներդաշնակութիւնք չլուսած բաներ են. ինչու համար ուրեմն տիտանեան ճակատամարտներ ալ պիտի չտրուին. եթէ պատերազմը մարդկային ոգւոյն համար հարկաւոր բան մը եղած չըլլար, անշուշտ անհետացած պիտի ըլլար մեր այս մարդասէր գարուն զդայականութեանն առջև, ինչպէս նաև մեր արհետասէր ժամանակին ճարլտարութեան յարգելի շահուց առջև: Պատերազմը բազմութէ մէկերպեր կրնայ առնել. յանցաւորին և արդարութեան մէջ պատերազմ բացուած կայ, պատերազմ՝ ժողովրեան և կառավարութեան մէջ, պատերազմ՝ երկու հսկառակ քաղաքականութիւն ունեցող աղդաց մէջ, պատերազմ՝ հարուստին և աղքատին մէջ: Ամէն դար իւր պատճառակն ու-

նեցած է պատերազմը բացատրելու և
արդարացըներու համար։ Մենար՝ Մենամար,
տութենէն և աւազակութենէն սկսեալ՝
որք պատերազմին ամենապարզ եղաւ,
նակներն են՝ մինչև ամենաճաճարպ ճառ,
կատամարտները, զո՞հ գնացովներուն
թիւը գուցէ իմ առաջարկած պատե-
րազմին կոռարտածէն տեղի մեծ է, Միւս
կողմանէ նոր և շքեղ տեսարան մը աչ,
քերնուա առջեր կը բացուի։ Հազարա-
ւոր թնդանօժներ պիտի սասանեցը-
նեն Ափրիկէի այն լուսումնունջ անա-
պատը, և բարդ բարդ ամպեր ալ պի-
տի գոյանան՝ որը աւազները պիտի ծած-
կն, ահազին բարձրութեամբ գիտէ-
ներու կոյաեր պիտի կազմուին՝ սրոնք
զլլահարայն պիտի բեղնաւորեն։ Ես ալ
կանգուն կեցած մեռելոց շեղջակոյտ-
ներուն մէկուն վրայ՝ ծափահարութիւն
պիտի ընեմ յաղթանակողաց, երբ
վերջնական հարուածը տալու ըլլան
պարտելոց։

— Եթէ դուն այս վերջիններմն թի-
մէն ըլլալու ըլլաս, զրուցեցի։

— Անկարելի է, Գարոն, պատասխա-
նեց խենդր, որովհետեւ ես չէզոք պիտի
կննամ՝ այս սբանչելի տեսարանը նկա-
տելու համար։ պատերազմի ներկայըլ-
լալու հաճութիւնն՝ ըստ ամենայնի յար
և նման է յշերու կամք թէատրոնի
հաճութեան։ բուն հանդիսատեսները
պատշգամբէն կամ սենեակներէն կը
տեսնան հանդէսը, և կամ լրազրաց
մէջ զրուած տեղեկադրէն կ'իմանան։
Պարոն, հրամանքդ ինծի համակրական
կ'երկնատ։ ուստի երկու բանակաց միոյն
հրամանատարութիւնը ձեզի կը յանձ-
նեմ, և շատ մեծ հաճոյք պիտի զրամ՝
երբ զձեղ փառօք պանծացեալ տեսնե-
լու ըլլամ։

Այս ըսերով՝ այս անհամեմատ խեն-
դը ձեռքը գէալ առ իս երկրնցուց, և
այլ և այլ զինուորական սատիճաններ
բաժնեց առաջիկայ եղողներուն։

* * *

9

Թ. ԾՆԱՄՈԼ ԽԵՆԴՆ

Խօսելու կարգն եկաւ Տօքթէօրին
դարմանած խենդերուն վերջինին, իմ
կառկածներո բոլորովին փարատած
էին՝ տեսնելով այն հանդարտութիւնը
և զուարթ եղանակը՝ որով այս դրժ-
բաղդներն կը պատմէին կարգաւ իրենց
դիմուն եկածները, պահելով սակայն
իրենց անուղոր պատմութեանց մէջ տե-
սակ մը բանականութիւն՝ դրեթէ մի
և նոյն ատտիճանի որ կ'երկի խելացի
երիտառարդաց ակումբի մը վրայ, յետ
որոյ ըմտեկիցներ և օշարակներ՝ կը-
լած լինին մաւսի ինդիրը լուծուած էր.
խենդերուն ընկերութիւնը՝ երրոր խան-
գարիշ համ դժնղակ յիմուրութիւն մը
չունին, նոյնչափ հաճելի և բնական էր՝
արշավ այնքան բանաւոր մարդկանց
ընկերութիւնը՝ որոյ նեխապաշարման-
ցը քաղաքավարութեամբ կը հանդուր-
ժենք։ Այլուստ իրենց մոլեգնութիւնը՝
խելացի երիտառարդաց խենդութեանը
հետ բաղդատելով՝ անշուշտ աւելի ըս-
գանձելի էր։

— Դուն ինչպէս ես, նայինք, այսպի-
սի ընտիր ընկերութեան մը մէջ, հար-
ցուցի վերջին խենդին։ — բայն ինքն
արժանի շեպեց պատասխան մը տա-
լու ինծի։

— Օր մը, պատասխանեց Տօքթէօրը
իրեն կողմանէ, իւր տան մէջ ցաւագին
աղաղակներ լուսեցան։ իր կնկան ձայնն
էր այն, և կը պոռար՝ որպէս զի արգիլէ-
էրիկը իւր զաւկըները պատուհանէն
գուրս չնետելու։

Խենդը գլուխը վեր վերջընելով այս
խօսքերուն գորովանք մը այսպէս զը-
րուցեց։

— Ես իմ զաւկըներուս սորվեցուցած
էի քալել, և լողալ, ուրիշ բան մնա-
ցած չէր անոնց կրթութիւնը կատա-
րելագործելու համար՝ եթէ ոչ թռչիլ։

— Եւ թէ որ գետինը կյալաբու՝ մեռ-
նէին, հարցացի իրեն։

— Այն առնեն չիտակ երկինք կը թւըս-
չին կ'երթային, և առած դասերնին
անօգուտ չէր ըլլար իրենց :

→ Բայց դուն զաւկըներդ կը սիրէիր
արդեօք, կրկնեցի զարմանալով մը:

→ Վերջին աստանի կը սիրէի, պա-
րոն, պատասխանեց խենզը: Ես ակտու-
էի զիրենք պատրաստելու բովանդակ
ուսման ասպարէզին միանդամայն, և
ամէն տեսակ զիտութիւն կը սորվեցը-
նէի իրենց որպէս զի յտջողակ ըլլան

որ և իցէ կենաց ընթացքին մէջ, Քմ կառավարութեանո ներքն իրենք պի-
տի սորպէին թուշոց լեզուն և զերմա-
նական փիլտրովաներուն բարրառը, ա-
ռողջապահ մարմանամարդութիւն և նա-
խապատճական դիտութիւն, աստուա-
ծաբանութիւն և ձիավարութիւն, բա-
նաստիկ դութիւն և բարան նետելու ար-
հեսար, ներդաշնակութիւն և թղթի
խաղեր, իրենք կարող պիտի ըլլային
մի և նոյն դիւրութեամբ ասհամազրու-
թիւն մը յօրինել և փեթակ մը մաքրել:

→ Ես կը կարծես՝ որ քու զաւկներդ
պիտի կարենային այսպիսի ընդարձա-
կածաւալ զիտութիւն մը մշակել:

→ Ո՞հ, այս, պարոն, իմսաստուն կեր-
պով հին ոճը նոր եղանակին յարմար-
ցրնելով և իւրաքանչիւր աշակերտին
միտումն ու ճաշակը քննելով և իմա-
նալով այս նպատակին հասնելը շատ
զիւրին է: Չոր օրինակ, տղու մը՝ որ կը
զզուր կիկերոնի լեզուէն և պարելու-
բազմանք կը ցուցընէ՝ կաքաւելու ժա-
մանակը լատիներէն սորվեցընելու է
իրեն. Նոյնպէս նաև ուրիշ ամենա-
գժուարին ուսմիւնքները՝ երածշտական
խաղերգութեանց միջոցաւ: Եթէ այս
պէս յառաջնասրու ըլլային իմ զաւ-
կըներս կարող պիտի ըլլային որ մը իշ-
խան կամ փիլտրովայ ըլլալ, պաշտօ-
նեայ կամ պար խաղցող, դահիճ կամ
մեքենագործ :

→ Հրամանքդ այս ամէն գիտու-
թեանց ալ տեղեակ ես արդեզ, հար-
ցուցի իրեն ծանրութեամբ մը:

→ Այս, պարոն, վեր ՚ի վերց կեր-
պով, բասւ:

→ Եւ բնաւ ուսուցչութեան զրա-
ղած ես:

→ Եթէ սուղզը կ'ուզես . . . երիտա-
սարդութեանս ժամանակ ես զեղձանիկ
թուշուն մը դաստիարակեցի, և սորվե-
ցուցի իրեն զինուորական կրթութիւն
ընել, և հաւու ձագեր իւր թեւոց տա-
կը պահել. չափահաս եղած ատենն՝
միտրս դրի թուշոց համար համալա-
րան մը բաժնալ . . .

→ Այդույդ անպիտան և անճունի գա-
ղափար մ'է, պուսաց անդիէն սարսա-
փելի ձայնով սեխամող խենդը, թըր-
ըունք կը խածխծեն և կ'ապականեն
պտուղները, ուստի փուն բան է անանց
այնքան հոգ և խնամք տանիլը:

↑ Իւր ընկերը արհամարհանք մը անոր
երես նայելով,

→ Զե՞ս տեսներ, բասւ, որ կերակու-
րին վերջն հասած ենք, և գուն ալ սեխ
ըլլալով՝ վտանգաւոր է մեր մաս-
դրութիւնը քու վրադ հրաւիրելը:

Է

ՈՐՈՇԸՆԴՈՒՑ ՎԵՐՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Գատմութեան ընդհատումն և ան-
կէ յառաջ եկած նախատական զրոյց-
ներն այս զիւրազգաց ակումբին վրայ
ջղային սաստիկ ազդեցութիւն մ'ըլլին.
Ակնախտիսակ կայծակ մը և զարհուրելի
որոտումն այս տեսարանը կատարեալ
գործեցին. բոլոր խենդերը բուռն վըր-
դովմամբ իրենց աթոռներուն վրայ ե-
լան և կանգուն կեցան:

Ասողանկար խենդը մէկէն պատու-
հանը բանալով աման մը լուր կը իրն-
դրէր, և սրտաշարժ ձայնով մը կը գո-
չէր:

→ Կայծակը նկարել կ'ուզեմ, շնուր
ըրէք, լուր բերէք:

→ Ի՞նչ է ըրամադդ, անկարելի է, պո-
ւաց Տօրթէօրը խենդը ետ քաշելով:

→ Ասիկայ որոտումն չէ, այլ ըս-
քանչելի թնդանօթաձգութիւն մի է,
կընեց ուսզմամու խենդն՝ ինքիրմէն
դուրս ելած:

կայծակներն և որոտմունք շփոթութիւնը և շնչոցը հետզհետէ կը սասառ կացընէին . խենդերէն շատերն իրենց աթոռներուն վրայ ելած և կանգուն կեցած էին :

— Խելքը կեցէք, Պարսնայք, խելքը, կը դուէր Տօքթէօրը՝ մէկէն միւսին վազելով :

— Մեզի հրամայելով խելքը կենալու, անշուշտ մեր խենդութիւնը կ'ակնարկէ . վրէժինդրութիւնն ուրեմն, Պարսնայք, վրէժինդրութիւնն, 'ի մահ, 'ի մահ, պոռաց ուազմամոլ խենդն՝ քաջալերելով իւր բարեկամները :

Տօքթէօրը անդիէն բարձրաձայն կը ծիծաղէր :

— Մեր վրայ կը խնատայ, աւելցուց խենդը, 'ի զէն, օն 'ի դէն :

Այս պատերազմի ձայները, խենդին այլայլեալ վիճակը, իւր ընկերակցաց խելազարութիւնն և որոտմանց ճայթմունքը այնպիսի խորունկ տպաւորութիւն մ'ըրին խենդերուն վրայ՝ որ խեղճ Տօքթէօրը վախնալով անոնց կերպարանքէն, սրահին մէկ անկիւնը քաշուելու սիրապուեցաւ :

— Հանդարտեցէք, բարեկամիք իմ, հանդարտեցէք, կ'ըսէք իւր ամենաքաղցը ձայնավը, տեսնալով ուազմամոլ խենդը՝ որ սեղանին վրայի դանակները իւր ընկերացը կը բաժնէր :

— Դէմիին մէջտնզը՝ մեռած պառաւ կնկան քթին պէս քիթ մը տնկուած է, պոռաց մեռելաթաղ խենդը, քինախինդիր ոգւով Տօքթէօրին երեսը գիտելով :

— Ինձի դիմակ մը պէտք է, կը պոռար զղացեալ բժիշկը՝ ձեռքին դանակը շողացընելով :

Քիչ մը ժամանակ արտաքոյ կարդի աղաղակներ եւան, և հետեւեալ խօսքերը լսուեցան .

— Սեղանին փռոցին վրայ կատարենք մեր գործողութիւնը ...

— Անդիի աշխարհք խրկենք զինքը՝ մըլորակներուն հետ մէկտեղ դառնալու համար ...

— Փորը կտրենք, բանանք . . .

— Ողջ ողջ թաղենք զինքը... Անկարելի էր այսպիսի մնկեգնելոց դիմաղրութիւն ընելլը, և սեղանատան մէջ մէկ ծառայ մը միայն կար, Բայց խենդերը տեսնելով՝ որ ես դահակով զինեալ էի ինձի ըստ բաւականի յարդութիւն կը ցուցընէին . մէկ մ'ալ մենամոլ և զղացեալ բժիշկը ինձի մօտենալով՝ կամացուկ մը ականչէս դրուցեց .

— Մի այլայլիր, բարեկամ, թող որ մեռնի Տօքթէօրը, և ես վրաս կ'առնեմ իրեն յարութիւն տալը. մի տարակուսիր, ես այս բանս անշուշտ պիտի գործադրեմ, որովհետեւ ես ալ բժիշկ չեմ:

— Խօսք կ'ուուեմ, ըսի բարձր ձայնով, և աթոռի մը վրայ ելայ կեցայ ունկըն. դրացս վրայ իշխելու և զիրենիք սանձեւ. լու վախճանաւ :

Իսկ խեղճ Տօքթէօրը իւր սեղանակից ընկերներէն շրջապատեալ՝ աթոռի մը վրայ խնկած մնացած էր. այսպիսի ծանր և անկարծելի վանադի մը առներ՝ արդէն իւր սովորական զուարթութիւնը կորուսած էր :

— Պարսնայք, զրուցեցի, Տօքթէօրին մահը արդարացի է. ալ սոյն վճիռը ետ շառնուիր. բայց . . . հոս մենք ամենքնիս ալ քրիստոնեայ ենք, և չենք կրնար թողու՛ որ մէկ մը իւր խղճմրտանքը չհանդարտեցուցած սպաննուի :

— Իրաւունք ունիս, իրաւունք ունիս, զուեցին բոլոր խենդերը միաբերան :

— Մատրան մը մէջ զնենք զինքը, ըսաւ անոնցմէ մէկը, որ իւր աղօթքն ընէ :

— Եսաւ լսաւ կ'ըլլայ, կրկնեցի. և եթէ կ'ուզէք՝ ահաս սս մերձակայ խուցը թող մատուռ ըլլայ :

— Աղէկ, աւելցուց խենդերէն մէկը, բայց կրնայ ինքը փախչիլ անկից. ուստի ես կ'առաջարկեմ՝ որ վճիռն իւր վրայ գործադրուելն ետքը զինքը մատուռը զնենք :

— Աղէկ, աղէկ, շատ աղէկ, գուեցին խենդերը ամէնքը մէկտեղ :

— Ի՞նչ կընէք՝ ինծի նայեցէք, ... պոռացի այնպիսի ահադին ձայնով մը՝ որ Տօքթէօրը մեռցընելրւ համար դա նակներնին վեր վերցընողները կեցան մնացին . — Քառորդ մը ժամանակ կը խնդրեմ ձեզմէ, աւելցուցի, որպէս զի կարող ըլլայ ինքն Աստուծոյ հետ հաշտուիլ:

Այս առաջարկութիւնը միաձայն հաւանութեամբ ընդունուեցաւ, և վեց մուլցին թշրւականները իրենց զոհին չորս դին անշարժ կեցած՝ ժամացուցին վայրկեանները կը համրէին: Այսպիսի անտանելի գրութեան մը մէջ Տօքթէօրը չէր համարձակեր խօսելու. ամէն անգամ որ փորձ մը կը փորձէր՝ դաշնակներն իւր գլխուն վրայ կը տընկըւէին. ես իրեն այլ և այլ նշաններ կը նէի, բայց ինքը կարճատես ըլլալով՝ իմ նշաններս չէր տեսներ. բարեբաղդաբար սեղանատան սպասաւորն այլ լանդակ ձայններ լսելով արահին մէջ քիչ մը առաջ վազած եկ, և ես գաղառուկ կերպով գրպանէս յիշատակադիրո հանելով՝ վրան քանի մը տողքան գրեցի և իրեն յանձնեցի. ծառան դուրս ելաւ:

Դժբաղդ զոհն ուղեց հեղ մը ոտք ելել, բայց երկոտասան երկաթազէն ձեռքը զինքն իւր աթոռին վրայ դամեցին նստեցուցին: Աւստի ինելց Տօքթէօրը յարատե արիւն քրտինք թափելու վրայ էր:

— Քանի վայրկեան մնաց, հարցուց աստղանկար խնդրը. ինծի այնպէս կ'երկի՝ որ այս ժամացոյցն արեւուն վրայ ձշդուած չէ:

— Դեռ եօթը վոյրկեան կայ, պատասխանեցի, ուստի թող տանք՝ որ խեղճ մարդը հանդարատութեամբ իւր աղօթքն ընէ:

իսկ ես տաղնապիլ և խոռվիլ սկսայ. կարծես թէ այն գիշերը ժամացուցին ասեղը փոխանակ քալելու՝ կը թուշէր, և մէկ մանրերկրորդէն միւսը վազելով աղիորորմ վախճանը կը մօտենար:

Վերջապէս դաւթին մէջ ժափահարութեանց ձայններ հնչուեցան:

— Ահաւասիկ հասաւ ժամը, պոռացի ուժգնութեամբ մը. դանակները վար և հրէշը վե՛ր, պատուհանէն գուրս:

— Համա աղէկ, շատ աղէկ, ըստին խենդերը ծափ զարնելով:

Տօքթէօրը ոտք ելաւ՝ մազերը զիլուն վրայ տնկուած, իւր ընկերներն իրենց բազկաց վրայ առնելով զինքը՝ վերցուցին:

— Յօնութիւն, բարեկամ իմ, կը գոչէր գժբաղդը, 'ի զուր ջանալով անոնց գէմ դնելու:

— Ի մա՛, պատասխանեցի ես կրցածիս չափ սաստիկ աղաղակելով:

Զարաբաստիկ յիմարաբյժ Տօքթէօրը պատցամին երկաթեայ վանդակները բռնեց սիմեց իւր ձեռքը. իսկ ամբողջ իւր մարմինը պատուհանէն դուրս կախուած էր:

— Աւազակ, պոռաց ինծի խեղճը յուսահատութեամբ մը, տեսնելով՝ որ ես կը ստիպէի զինքը ձեռքը ձգելու. և վար ինկաւ...

— Եւ արդ գիշեր բարի, գոչեցի, ես ալ նմանապէս պատշգամին վանդակներէն վար կախուելով:

— Երթամս բարով, երթամս բարով. Աստուած քեզի բարի հանդսատութիւն տայ, բարի մարտողութիւն, կրկնեցին խենդերն ամէնքն մէկտեղ, տեսնելով՝ որ ես ալ Տօքթէօրին ետևէն ինքնինքս վար կը նետէի:

— Աւստի, բարեկամ Տօքթէօր, ըսի կամացուկ մը իրեն, երբ կակուղ բազմոցի մը վրայ ինկայ, հիմայ կ'ենթացքի որ ասկէ ետքը հրամանքդ այս պարոններուն ընկերութիւնը շաս պիտի շնորհես և ձեր քաղցրութեան եղանակն ալ պիտի չգործածես անոնց հետ:

— Անկարելի է այդ բոլոր այս եղածն՝ այլայլութենէ զատ ուրիշ բան չէ. վազը ես նորիէն պիտի սկսիմ դարմանս:

— Եւ ինչ գէմքով անոնց առջնը պիտի ելլես:

— Ասկից գիւրին ինչ բան կայ. իմ քժիչկ ընկերուն ձեռքըն ես ինծի յարութիւն առնել պիտի տամ, անիկայ

արդէն շատ տաենէ 'ի վեր գիակ մը կը փնտուէր :

— Բայց այն վտանգն, որոյ մէջ գըտնուեցար՝ զքեզ չզարհուրեցնաց արդեօք :

— Անիկայ անցաւ գնաց: Բարեկամդիմ, աւելցուց քաղցրութեամբ Տօքթէօրըն, ես խօստացայ բժշկելու այս դրժրաղզները այնպիսի եղանակաւ մը՝ որ մէ շեմ կրնար բնաւ ետ կենալ. իմ մո-

ւեգնութիւնս ալ առ է, և գիտցած եղիր՝ որ մենք իմաստունքս ալ մեր խեն զութիւններն անինք. բայց առանց այս պիսի մոլեգնութեանց՝ մարդկային ընկերութիւնը չի կրնար բնաւ յառաջանց մը ըլլակ. ապա թէ ոչ՝ մարդիկ անոնց բոլորտիքը միայն պիսի խոնչէին, զդրութաղդը նպաստաւորած է անցաւոր հարսաւաթեամբ :

ՈՒՂԵ ԽՈՐՈՒԹԻՒՆ Ի ՊՈՄՊԵՅ ՀՆԴԿԱՅՑ

(ՏԵ՛Ս Էջ 140)

Համասուտ տևուրիւն Հնեկաստանի վաձառկանուրեան և ձարտարարեան վրայ:

Հնդկաստան՝ Արփոյ միւս ամեն երկիրներէն աւելի նշանաւորն է իւր նոխ ու զանազան բերքերովը: Աչ միայն Արփոյ բոլոր միւս քաղաքականացնեալ երկիրներւնքերքնը միանգամայն կը գտնուին հոս, այլ նաև ուրիշ շատ մը զանազան տեսակ բերքեր որ միայն այս երկիրին յատուի են. Կուրծես բնութիւնը մասնաւոր առանձնաշնորհութեամբ իւր աշխուժին թափը այս երկիրս վրայ տպաւորած է: Գրիթէ բոլոր այս համեմեմզորս մարդկային փափկասփրարինը ամենակարելոր ըրած է կենաց, տամեն տաեն այս երկիրս յատուի բերք եղած են. Եւ ոչ այսչափ միայն, ոյլ և հանդերձնացնաց երկուս ամենակարելոր նիւթ, ինչպէս մետաքսն ու քամբակը, նախ և առաջ հոս սկսած են մշակուի, և գեռ ևս մո մշակութիւնը կը շարունակէ, թէպէտ և հիմա ուրիշ երկիրներ ալ տարածուած է: Այսպիսի բնորդի երկիր մը ճոխութիւնը յանցիշատակ ծամանակաց հետ միշտ գրգիռ մը եղած է սուր ազգաց՝ հետը վաճառաշահութեան կատ մը հաստատելու:

Առաջին Արարացքը կը համարին որ ծովու ալեաց դիմագրաւ դիմեր ին այս կողմերս 'ի խնդիր հնդկային բերոց, փոխադրելով ու վաճառելով զամոնք արևելքան վաճառանոցները: Եւ ասոր զարմանալու չէ, որովհետեւ 'ի հնուց ծանօթ է թէ ինչպէս Արարացքը ճարտար և յանդուգն նար արգողը էին և հմաւութեան:

բարիոյ թերակղզին իւր բնական կազմութեամբը, իւր ներքին միծ անապատովը և այն բարերեկ հողերու կտորներովը որ իւր երկայն ծովափանց գրայ կը ձգին, և գործանից կը անձու անձուուկ յԱմիգիէէ, միւս սկզբանէն Պարսկատանան և 'ի Հնդկաստան բնականակէս պատճառ եղաւ Արարացւոց ծովագնաց ծողովուրդ մըլլալու: Դարձեալ Փինիկեցիք, որ առողին վաճառականիք կը համարին 'ի Միջերկրականն, ազգակից ժողովուրդ մի էին Արարացւոց, և Սուսր Գրաց իսկ կլացաւթիւնը կը հաստատն թէ այս երկու ժողովուրդոց մեռքն էին արեւմտից և արևելյաց վաճառականներու միջոցաւ անապատութիւնուով Պարսկային ծոցէն և Սուէկէն սկսեալ մինչեւ ցիւրու և ցԱմուն, Հընդկաստանի և Ջնաստանի բերքերը, համեմիք, գլուխկը, ոսկի և օսնին կերպաւուք, կը փոխանակէին Եւրոպիոյ երկրթի, անազի, կապարի, արզնիք և արծաթի հետ: Անկայն այս ալ ամենաստույգ է որ վաճառականութեան մէկ մեծ մաս մը բռն Հնդկաց Ճնուքն էր, թէպէտ և ոչ ոք կարող է հաւաստի ըստել թէ այն Հնդիւնը որ 'ի հնուց հասաւած էին իրենց բնակութիւնը՝ Հնդկաստանի արեւմտեան ծովափունքը Ժիրացւոց հետ ազգականութիւն ունեցած շըլւան: Մաշաւրարի և կուզերացի հնաւանիք նըուզակութիւնէն հնար է առացցուցանել թէ Հնդկաստան ոչ միայն ընդարձակ վաճառականութիւն մ'ունէր, հապա նաեւ կարող էր յանդուգն եղուկակց խումբեր